


և Սենեկայի կարծեցեալ քրիստոնէութեանէն, պէտք է Ա. Կղեմէսի կորնթացւոց նամակին վերջը տանիւ յիշատակութիւնը երկար կեանքի մը զուգորդուող յարդանքով շրջապատուած երկու ծերունիներու, որոնք Կղօգիսու Եփերոս եւ Վաղերիսու Պիտոն անունները կը կրէին և որոնք Կը զոգիսի ընտանիքին մասը կը կազմէին. իսկ ասոր կինը՝ Մեսալինէ, ի տամի Վաղերկայ էր. Պալատինի Պազոսաց կայսերական գոլոցին երիտասարդ տղաներուն մէջ կը հանդիպինք «հաւատարիմ» Ալեկսամենի որ «իր Աստուածը կը պաշտէ»։ Այն ակնարկութենէն ի վեր, զոր Պօղոս ըրած էր, քրիստոնեաներու ներկայութիւնը «կիսարի տան» մէջ՝ շտամբամեներ կը հաստատուի։ Կոմմոգոսի իշխանութիւնն ալ ազնուականութեան մէջն դարձերու նպաստեց։ Պիտի տեսնենք անկէ ետք Ապողոնիս ծերակուտականը, Լիբերալիս հրւատուուր, Աննայիամեները, Պուպունեամեները, «պատուականապոյնեները» գետնադամբաններու տապահագիրներուն վըրաց։ Տերտուղիանոս մեզի կ'ըսէ թէ՛ հեթանոսները կ'ողբան հաւատացեալներուն մէջ «առէն դասակարգի» մարդիկ տեսնելով։ Կղեմէս Աղեքսանզրացին և Արիգ ենէս գրեթէ նոյն կերպով կ'արտայայտուին։

258-ին Վաղերիանոսի կողմէն հըրտարակուած հալածանքի հրովարտակը բարձր դասակարգէն հաւատացեալներ կը դիտէ, որոնց այդ ժամանակէն սկսեալ կը հանդիպինք պիտութեան վարչական եւ բարձրագոյն պաշտօններուն մէջ։ Պիտական ահազգին մեքենան կը ծանուցանէր բոլոր մրցումները, և ինչպէս բոլոր հիմնարկութիւնները՝ ան ալ ունէր իրեն առանձնաշնորհեալները, որոնց այսինչ հոգը և կամ այն ինչ պատիւը կը վիճակէր, ոչ թէ արժանիքի և կամ կարսդութեան իրաւունքով՝ այլ պաշտպանութիւններու և վերջամասցութիւններու շղթայաւորումներով։ Այսպէս քրիստոնեաներ մտած կը գտնուէին զօրծերու մէջ՝ զորս թերեւս ըընաւ չէին ալ կատարեր. և ասիկա՞ ունէ ժամանակ ունէ բէժմէմի տակ կառավարութիւններու կոզմէ պաշտօնեաներուն նըկատմամբ տարամերման շարժառիթ մ'եղած չէ։ Ուստի պաշտօնակալներու ողնուապետական դասակարգ մը կազմուե-

ցաւ այն շարքերու մէջ, ուր քրիստոնէութիւնը իր ընտրութիւնը կ'ընէր կամ ուրիէ իր աստիճանաւորները կ'առնէր. ինչպէս՝ Կարքեղոնցի Կիպրիանոսը, Դիոնիսիոս Աղեքսանզրացին, Լաւողիկէցի Անատոլը, Պօղոս Սամոստացին և Թմաւեսցի Փիլէտաը։

Ծուրջ 303 թուականին, Դիոնիկետիանոսի ժամանակ, քրիստոնէութեան նուանումը այն աստիճանի հասաւ որ պետութեան կարիքները զոհացնելու համար կայսոր չփարանեցաւ կոչ ընկեռու քրիստոնէից, իրենց վոտանելով կարեսը պաշտօնեներ — ինչպէս նահանգային կառավարիչի պաշտօնը — ազատ կացուցանելով զանոնք զոհներ մատուցանելու հարկադրանքէն։ Դիոնիկետիանոսի կինը և աղջիկը քրիստոնեայ էին. Փիլիպպոս կայսոր և իր գեռատի տըղան նոյնը եղած էին։ Քրիստոնեաներու կը հանգիպէր մարդ ամէն տեղ, ի բաց առեալ մեհանները. անոնք հուետորներ, քերականներ, օրէսագէտներ, բժիշկներ, փիլիսոփաներ կ'ըլլացին, բայց ոչ երբեք՝ սուսերամարտիկներ և կատակերգուեներ։



ՄԱՏԵՆԱԽՕՍԱԿԱՆ

History of Education in Armenia. By Kevork A. Sarafian, Ph. D., Introductions by Lester B. Rogers, Ph. D. and Rt. Rev. Bishop Karekin. La Verne, California. 1930, p. 320.

Կոկիկ զիրը մը, զրուած մասնագէտ նեղինակի մը կողմէ։

Քանոնմէկ զրուխներ ունի Պատմութիւն դաստիարակութեան ի ձայնը, որոնց մէջ Տքի Սարքավան ի խոսցնէ, հայկական դաստիարակութեան պատմութիւնը, Ակիզրէն մինչեւ ներկայ թուականը։

Հոն բովի կը տեսնենք Ս. Գ. Լուսաւորիչը, Հայաստանի մէջ զպրոցներ հաստատելու առաջին նիզերը թափելով. Ներսէ Պարթեւը՝ բարեզործ ու կրթասէր հայրապետը. Ահակ-Մեսրոպական Ոսկեղարքը, մտրի անման նոկաններու փաղանգով. Հելլենական ազիցեցութիւնը Հայոց վրայ. Միջնադարեան հայ վանքերը՝ մտաւորական կեանքի այդ փայլուն վառարանները. Արձաթի Դարքի իր մեծարժէր նեղինակներով, մտաւորական կեանքի անկումին յաջորդաղ վերածունդը՝ Միսիթարեան Հայրերու տրնաշան աշխատութեամբ. Կրթական ընկերութիւնները Հայոց մէջ եւ նոր դաստիարակութեան մը ծաղկումը Կարմիր Հայաստանի վիրաւոր սրան վրայ. Եւայլն։

Մեր պատմիչները հայկական դպրոցներու եւ

գաւահարակութիւնն մասին տեղեկութիւններ տար կողմէն եւս մլաւ զանուած են, որով զիւրին գործ մը չէ զրել հայկական դաստիարակութիւնն պատմութիւնը՝ զանուած հատուկիուոր ծանօթութիւններով։ Հ. Հացունի շանաց սիստեմատիկ կերպով ներկայացնել «Դաստիարակութիւնը Հին Հայոց բարք», բանի մը արքի առաջ։ Պր. Սարաֆեան իր նոր աշխատութեամբ բայլ մ'եւս յառաջ կը մղէ ուսումնասիրութիւնը սոյն նիւթին, որ մեր ազգային պատմութեան կարեւոր մէկ էցը կը կազմէ անտարակոյն։

Տըր. Սարաֆեանի զիրքը, գրուած ըլլալով անզիւրէն լցուով, մատչէի է ոչ միայն անզիւազէտ հայերու այլ նաև եւրոպացի եւ ամերիկացի բանասէներու, դաստիարակիներու և ընթիրցողներու առանարարակ, որոնք շատ կարօւ են այս կարգի հրատարակութեանց ճշգրիտ զայտափար մը կազմելու համար այն ըղին մասին, որուն հանդէս ամենէն այլազան զայտուններ ու կարծիքներ են չինած՝ իրենց այնքան թերի ծանօթութեանց պատճառուաւ-կարծիքներ՝ որոնք բիշ անզամ կը համապատասխանեն մեր ցանկացածին ու երեւակայածին։

Մենք ուրախութեամբ կ'ողջուններ հեղինակը, որ իր ներկայանալի ու պատուաբեր երկուօր թան-կազին ծառայութիւն մը կուզայ մասուցանելու մաս-նաւորաբար հայ դարբութեան եւ ընդհանրապէս հայ ազգին։

Ն. Վ. Պ.

ԱՆՁԵՐ ԵԽ ԱՐԹԻԿՈՑ». Տարեգիրք. Ա. Տարի, 1931: Chanth. Arts et Lettres, 94 Rue Lafayette, Paris (10e). Վ.շ. Վ. Ռազմակեան. Խմբագրութիւն Ա. և Մ. Պարամենան. Տազ. «Մասիս»։

Գեղեցիկ եւ լցուն հատոր մը զրական։ Այս տարբան զիրքիւր ծաղկիկունչին ամէնէն երեւ-լիներէն եւ սիրուններէն մէկ առաջազարար, պըճ-նուած յանկուցի տպագրութեան մը եւ մարու պատկերազրդութեան մը շնորհներովն ալ։ Արտես-տի սիրանադիներուն ծեռքը լաւ գրօսանը մը։ ար-ժէրաւո՞ր զրօսանը մը՝ որով եւ իրական վայելը մը։

Գովասանը խօսիք միայն՝ ըլլան անոնք ար-ժանաւորապէս ըսուած՝ անրաւական են անշուշու Գէտը է բան մ'ըսել թեր կամ զէմ։

Ու. «Կեամին իւ Արտեստ»ի թիր լոելիք բանը սա՞ է որ՝ թանկազին կտորներ ծրաբած ունի իր էջերուն մէջ, սիրելի եւ զնանառուած ստորագրութիւններով։ Անարոննեանի «Գիւրանակ Մարզը» հայ զիւրական մտայնութեան արտայայտիչ աղլոր յօդուած մըն է։ աղլորը սակայն հազցուած՝ տփուրին եւ ընդզեցուցիչին։ Բայց այս զիմքը արգէն Անարոննեանի ո-քին ողնայարն է։ Յարութիւննեանի նամակներ հրա-պուրիչ են։ «Կաակ» բերքուածիկը սիրուն է։

Յետոյ՝ «Կեամին իւ Արտեստ» միակողմանի չէ իր նիւթերուն տեսակէտէն։ շանր եղած է համեմա-տական ներգաշնակութեամբ մը սեներու այլազանու-թիւն մը դնել զիրքին մէջ։

Բայց զէմ ըսուելիք ալ կայ։ Նախ պէտք էր ըն-արութեանց մէջ աւելի խիստ ըլլայ՝ եթէ կ'ուզուէր զրականութիւնը իր բարձուութեան վրայ եւ իր նպա-տակին սեւեռեալ պահել։ Աւրիշ խնդիր՝ եթէ զըտ-նուածը ներկայացնել ու զուած է։ Բայց ունինք զրո-

ներ՝ զորս ընթերցողը յատկապէս կը փնտուէ։ «Անձունին իւ Արտեստ»ի էջերուն մէջ, ուշադրութեամբ հե-ղինակներու ցանկը կը նայի եւ չզաների կը հետեւի թէ ծեռք անցուածով զոհացուած է։ Գրականութիւ-նը՝ ճշմարտութեան մը, խորհուրդի մը, ներդաշնա-կութեան մը աղնուական զգացումի մը զգեստաւո-րում է խօսրին արուեստով։ Անարժէք մարտին՝ զգեստին զեղեցկութեան ներքեւ՝ չեղաւ։ Վայելը չի տար արուեստ սիրոզին։ «Ենովան կը վախնայ մարդէն», «Սոխակները», «Յնծութեան կանչեր» եւ ուրիշներ ալ, հասունութիւն եւ խորք չտվնին բայ մեզ։

Վ. Մալէզիանի «Աստուծոյ Մահճը» շընազ հիւս-ուածք մը ողորմիի հանգյցի մը կը յանգենին։ Թողի Ներմինէ հարցնէր։ ի՞նչ է խիդճը բաէ՛ ինձի անոր ծագումը, ո՞րն է նոզին պատմէ՛ ինձի անոր բնու-թիւնը, ո՞ւր է յափանութիւնը, ցուցու՞ր ինձի ա-նոր բովանդակութիւնը։ եւ Ներմինէ աւելի լցուն իւ աւելի իմաստուն պիտի զուբս զար։

Դիտուրեան բաժինը աղբատ է։ իսկ իմաստա-սիրական մի բանի յօդուածները իրենց նիւթին ար-ժան հասաւատնութիւնը չունին։ Պ. Տէրպէչէրեանի «Բնազգի եւ իմացականութիւնը» ո՞րրան ալ հետս-րըրական եւ կարեւոր, հարկ եղած ճշգրտութիւնը եւ շղթայաւորումը չի ներկայացներ։ Օրինակի հա-մար ուրիշ է բայլ «Հազեպաշտին համար մարդուս աշբերը նպաստակաւոր կերպով զետեղուած են զր-խուն վրայ տեսնելու զործողութեան համար», որիշ է բայլ «Կիսանը սկիզբ զօրութիւնը հետզդեստէ ծը-նուն տուած է զգայարանի մը՝ եւ զայն բարզա-ւաճած զիւմանի մը իրերեւ միջոց զործածուելու համար (որ համազօր է «Աստուծած սահնդեցյի»)։ Դի-տակցութիւնը բայլ բառը (որ անվրէպ ուսումնական պիմաց պէտք է դրուի)։ եւ որ յօդուածն կեզրոնա-կան շիզն է՝ անհաստատ իմաստ մ'ունի հոն։

«Մարդուն ծագումը» շանեկան յօդուած մըն է։ Դիտութեան այս ճիւղով զրադոյններուն եւ հետա-րրուողներուն միակ թիրութիւնը սակայն հոն է որ եղափուութեան (evolution) աստուծայնութեան (theisme) սկզբունքին հետո ո՞րրան համակերպ եւ հա-մաճայն ըլլայը չեն տեսներ։ Պատճառն այն է ան-շուշու որ անոնք կրօնը չեն սերտած, եւ որ աւելին է չեն ապրած անոր կեանքր։

Պր. Եղագափիանի «Կրօնըն այլասիրումը» ուրիշ մըն է՝ ուրիշն ու իրենը ու իրադութիւնները իրենց համե-մատաթիւններով չեն դիսուած։ Կրօնը չի զառա-միր թէ՛ իսկ ցնորին անոր երկրպագուներէն մէկ մա-սոր։ եւ Կրօնի նման հաստոյթի (institution) մը հոս կամ հոն ասոր կամ անոր կողմէ խեղաթիւրու-մը եւ եղծումը ընդհանուոր երեւոյի նկատել՝ թիւր եւ եղծ աեսակէտ մըն է աւանուազն։ Անց որ այս բո-լոր տիսուք երևոյթները որոնք կրօնական պայմար-ները զաւորդուած են պաստութեան մէջ՝ բազորովին ուրիշ տեղեր ունին իրենց արմասները։

Պեղարաւեստի բաժինն ալ արժէրաւոր յօդ-ուածներ ունի։ (Ա. Արքերեանի նամակի Պատմ. Խօ-թերը զույգին տակ լու կ'երթար)։

Մասն կան նաև յատկացուած՝ Պատմուրեան, Բանասիրուրեան, Ճպիս-Ճիծաղի, եւ մի բանի սեւի բրոնիկներուն Ասոնք բոլորն ալ հատորին բո-վանդակութիւնը կը նոխացնեն։